

ի Նիկիա սինհոդոսն էր ժողովոյն՝ [եւ] զուղիղ (եւ զ) սուրբ փառս հաւատոցն հաստատեցին, եւ զոր վարդապետութիւն սուրբքն երանելիք Բասիլիոս եւ Գրիգորիոս եւ որ միանգամ նման են նոցա, որ սրբութեամբ եւ հաւանութեամբ (զ) սուրբ հաւատս ի կեանս իւրեանց հաստատեցին, որոց առաջնքն գրեալ են ի դպրութեան կենաց:

Ողջ լերուք ի տէր եւ շնորհեալ լիջիք մեզ, աստուածասէր եղբարք:

Հ. ԱՐՊՍՏԱԿԵՍ ՎԱՐԴԱՆԵԱՆ



Մ Ի Ն Ա Ս Թ Ո Ւ Ր Ե Թ Ե Յ Ի

Շատ անգամ խօսուած է Մինաս Թոխաթեցւոյ անձին եւ գրութեանց վրայ թէ Ուսումնաթերթիս մէջ եւ թէ այլուր: Բայց անոր կենսագրութիւնը կը կարօտի դեռ լուսարանութեան եւ գրական աշխատութիւնք պէտք են խնամով ի մի ամիսփութիւն: Կոր փորձ մը կ'ուզեմ փորձել:

Մինասի ծննդավայրն եղած է Եւրոպիա, միջին դարու մէջ Թոխաթ անուանուած, այն որ ժ-Ձ—ԺԸ դարերուն որրանն եղաւ կարգ մը երգիչներուն եւ յաճախ ներբողուեցաւ տարագիր որդիներէն կարօտալից:

Յովհաննէս կը կոչուէր իւր հայրը եւ Ղաւնիմաթ իւր մնայրը (Յիշատ., Թ. 5): Ծնունդն կ'իյնայ 1510 ին, ինչպէս ինքնին կ'ակնարկէ 1565 ին, Փետրուարին, իւր տարիքը նշանակելով 55 ամեայ (Յիշատ., Թ. 2, հմմտ. եւ Թ. 3—4):

Իւր կենաց առաջին երեսնամեակը անցուց հայրենիքի մէջ ի լուութեան: Կատելով որ անիկա ինք զինք իւր առաջին տեսութեան 1544 ին «դպիր-նօտար» կը ներկայացնէ մեզի (Յիշատ., Թ. 1), կազմարարութեան արուեստին հմուտ, կրնանք ենթադրել, թէ այս երեսնամեայ շրջանին կատարեց նա Թոխաթի մէջ ուսման ընթացք մը, երբ հմտացաւ պրնութեան արուեստին եւ յարակից ճիւղերուն՝ մանրանկարչութեան եւ կազմարարութեան: Այս երեք արուեստներու մէջ ապա նշանաւոր հանդիսացաւ: Այս իմաստով հասկնալու է իւր յորջոր-

ջանքն՝ դպիր, ինչպէս ինքն ալ յայտնապէս կը բացատրէ համազօր նօտար բառով: Յամենայն դէպս անձիշտ է երբ ժամանակակից մը զինքը իր 1551 ին Օլախաց երկրի հայերու վրայ յօրինած Ողբին խորագրին մէջ «Մինաս սարկաւազ Թոխաթցի», կը կոչէ: Մինաս մինչեւ խոր ծերութիւն դպիր կամ նօտար մնաց:

Կամ հայրենիքին չքաւորութիւնն եւ կամ կեանքի անպահովութիւնն պատճառ կ'ըլլան իրեն առոյգ հասակին 30 ամեայ «տարագիր ըլլալ» հայրենի տնէն (1539/40): պանդխտութեամբ օտար երկրի տակ հայթայթելու աւուր պարէնը (Յիշատ., Թ. 2): Առաջին անգամ կը պատահինք իրեն 1544 ին կամենից, լեհահայոց գաղթականութեան մէջ, ուր Սաղմոսարան մը կը նորոգէ (Յիշատ., Թ. 1): Կ'երեւայ թէ ժամանակ մը վերջը անցած է ասկէ Սուչաւա (Սէչով), ուր—ինչպէս կ'ըսէ, ակնատես եղած է 1551 Օգոստոս 16 ին տեղւոյն Հայոց դէմ յարուցուած հալածանաց, որուն պատմութիւնն գրած է օղբախառն.

Ձայս դառն աղէտս ոչսո րէսի,
Այս Օլախաց փորբիկ երկրի (կամենից, էջ 27):

Բայց Թոխաթեցւոյ տեւական բնակութիւնն եղած է Լեմբերգ, ուր կը գտնենք զինքը 1563 Փետր. 5 էն սկսեալ: Այս թուին յօրինած է Հերիսայի «գովքը» ուր կը գրէ իր մասին.

Բայց այս դարիպս Թոխաթցի,
Մինաս անուն մեղաց գերի.
Եկի անկայ Լովաց երկրի,
Կարօտ մնացի ես հերիսի:

Հոս ի Լեմբերգ իւր բնակութիւնն ունէր Հաճկատարի վանքը՝ Ննջման Ս. Աստուածածնի Եկեղեցին, որ մի եւ նոյն ժամանակ Արքեպիսկոպոսարանն էր, ուր նօտարութեան պաշտօնը կը վարէր, անդադար յարաբերութեան մէջ ժողովրդեան հետ: Ձայս կ'ակնարկէ Թ. 2 Յիշատակարանին մէջ, երբ կը գրէ թէ «մեր բնակութիւնս երթ եւ եկ էր բազմաց»: Իւր նօտարական արձանագրութիւնները պահուած են մեր Մատենադարանի Թ. 441, 446 եւ 452 ձեռագիրներու մէջ (տես վարը):

Գրիգոր Վարդապետն էր այս ատեն Լեմբերգի Հայոց արքեպիսկոպոսը, որուն հետ մտերմական յարաբերութեան մէջ էր Մինաս իրրեւ քարտուղար եւ յաճախ սեղանակից: Առանձին յարգանքով կը յիշէ զինքը իւր Հերիսայի գովքին մէջ.

443 Այսպէս է յիշին ողջոյնը πᾶσαν τῆν ὄνδν ἐμὴν ἀδελοφότητα ἐγὼ τε καὶ οἱ ὄνδν ἐμοὶ προσαγορεύομεν. Հայ ունի ի վերջոյ ծանօթ Թուականը «գրեալ յամի Տեառն 435»:

Սուրբ Վարդապետ քաջ եւ արի,
Արթուրն անուամբն Վանեցի,
Շատ հերիսայ կերցուց մեզի,
Մէկին հազար իւրեանն տացի:

1565 թուին կայցելէ Լեմբերգ Հռոմայ քա-
հանայապետին նուիրակը Փրանկիսկոս Յով-
հաննէս¹, որուն խնդրանօք կը յանձնարարուի
Մինասի օրինակել Եփրեմի ճառերը, որ եւ
կ'աւարտէ նոյն տարւոյն Փետրուար 20ին (Յի-
շատ., թ. 2):

Ինքն է նաեւ թ. 3—4 Յիշատակարան-
ներու (1565—1589) գրիչն՝ Մինաս Տիւերկրցի,
այս ինքն Մ. Արեւելցի, այսպէս բառախաղով
ծածկած իւր ծագումն Արեւելքէն²:

1572, Ապրիլ 15ին գրած է Լեմբերգի
Հայոց կողմանէ թուղթ մը առ Միքայէլ Կա-
թողիկոս (տե՛ս վարը):

Այլ եւս ծերացած է Մինաս եւ ալեւո-
րուած. Հերիսայի տաղին մէջ կը ներկայացնէ
ինք զինք 1563ին.

Ես ծեր ալեօքն մեղաւոր,
Ջքեղ սիրեմ սրտի բոլոր...
Ծեր ալեօք եմ եւ սպիտակ,
Ահուայ չկայ բերանս դարտակ:

Արդեամբք ալ բոլորած էր նա իւր կենաց առա-
ջին յօրեկեանը. երկու տարի ետքը՝ 1565ին,
Փետրուարին, օրինակելով Եփրեմի ճառերը,
ընթերցողներէն կը խնդրէ, որ «չինիք մեղա-
դիր սակաւ գծիս, զի ԾԵ ամեայ գոլով գծա-
գրեցի եւ այս ին ամ է որ ի դառն զարիպու-
թեան եմ», վասն մեր դառն մեղացն տարագիր
եղեալ եմ» (Յիշատ., թ. 2): Նոյնը կը կրկնէ
ուրիշ Յիշատակարաններու մէջ ալ (Հմմտ.
թ. 3, գրուած 1565 Օգոստոսին, ուր տարիքն
կու տայ «կ ամեայ գոլով՝ սակաւ պակաս», եւ
թ. 4՝ 1567էն «կ ամեայ գոլով զբայարանքս
ի յուժոյ թափեալ է»):

Այս յառաջացած տարիքին ամենէն աւելի
դառն եղած է իրեն օտարութիւնը, պանդխտու-
թիւնը. իւր աչքերն հայրենիքին ուղղուած են
միշտ. նոյն իսկ 60 ամեայ հասակին հոն երթալ

¹ Չնքը կը յիշէ նաեւ Կամենցի տարեգիրն (էջ 35).
«ՈՎ. ՌՃԳ (1564) նոյեմբեր ամսեան Գ. ՌՄ քկարդ Հռո-
մայ փարայն եկաւ ի Կամենցիս, յաղագս նուիրակութեան
համար. եւ էր ինքն գրասէր օմն եւ կատարեալ գիտուն.
եւ զհպոց գրեմքս ուր եւ որչափ գտաւ, զամենեցուն զտո-
րագիրն նոտրեց եւ գիր էաւ. եւ էր ինքն սղահասակ օմն»:
² Հ. Տաշեան (Յուցակ հայերէն Չեռագրաց կայսեր.
Մատենադարանի Վիեննայ, էջ 22) կ'իմանայ Տիւերկի.
ինձի հաւանականագոյն կը թուի նկատել բառախաղ՝ իրբեւ
բարբութիւն փեա = «ցորեկ, արեւ» եւ երեւ բուռերէ:

հանդէսը կը փափաքի: Հերիսայի տաղին մէջ
թողունք կը գօչէ

Այս դառն տեղըն որ մէք անկանք,
Գառնամք երթամք ի մեր տեղի

այս ինքն ցանկալի Հայրենիքն, զոր ցոյց կու տայ՝

Ես եմ զարիպ Հայաստանի
Թօխաթ անուն քաղաք կոչի:

Այս երջանկութեան չի կրնար հասնիլ սակայն:
Կքած տարիներու ծանրութեան տակ ՚ի Լօվաց
տունն վախճանեցաւ Մինաս, ինչպէս կ'ըսուի
Կերլայի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Թ. ԽԳ
ձեռագիր Տաղարանին մէջ (Հմմտ. մեր Մատե-
նագրանի Թ. 797, թղ. 104բ), զոր ընդօրի-
նակած է Յակոբ երէց 1605 թուին:

Մահուան տարին յայտնի չէ. հիմնուած յի-
շեալ Չեռագրին վրայ՝ ենթադրելու է ԺՁ դա-
րուն վերջալուսին՝ 1605էն յառաջ: Բայց առ-
այս դժուարութիւն կը հանեն մեր Մատենա-
գրանի Թ. 441, 446 եւ 452 ձեռագիրները,
ուր ամփոփուած են Թոխաթեցւոյ գրչութեամբ
Լեմբերգի հայ դատարանին դատաստանական
եւ ժողովարարութեանց սոմարները: Գատաս-
տանական արձանագրութիւնք կը սկսին եւ
կը շարունակուին մի եւ նոյն գրչութեամբ ա-
ռանց ընդհատութեան մինչեւ 1619 փետր. 13
(Թ. 441, թղ. 147ա. հմմտ. եւ 149ա): Իսկ
ժողովարարութեանց սոմարը թաթարերէն է եւ
կը սկսի 1599, Մարտ 12ին եւ կը շարունակուի
մինչեւ 1618 փետրուար 6 (Թ. 452): Հոս
ընդհատած է (թղ. 49բ) եւ կրկին սկսած
1619 Յունուար 9ին, զոր շարունակած է
մինչեւ նոյն տարւոյն Մարտ 18 (թղ. 53ա):
Այստեղ դադրած է Մինասի գործածութիւնը.
1620, Ապրիլ 13էն սկսեալ ուրիշ գրիչ մը
շարունակած է. բայց 1621 Մարտ 23էն մինչեւ
1621 Օգոստոս 13 դեռ կը տեսնուին հոն Մի-
նասի գրչին հետքերը (մինչեւ թղ. 62):

Այս զննութեամբ Մինաս նահապետական
կեանք մը ապրած կ'ըլլայ. քանի որ նա ծնած
է 1510ին՝ 1621 Օգոստոսին կը գտնուի իւր
110 տարեկան հասակի մէջ: Բայց անհաւա-
տալի պիտի երեւայ այս տարիքին համար այն
հաստատուն՝ անդողդօջ գիրն, որ կը նկատուի
իւր վերջին օրինակութեանց մէջ. գրչութեան
միօրինակութիւնն երեքմասնեայ սոմարիս մէջ
ակնյայտնի է. անտարակուսելի է նաեւ առաջին
մասին Մինասի հարազատ ինքնագրութիւնն
ըլլալը. ուրեմն բնական ճամբով պիտի յան-

գինք այն եզրակացութեան թէ Մինաս Թոխա-
թեցի ապրած է 110 տարեկան հասակ մը եւ
վախճանած է 1621/22 թուին: Այս հիմամբ
Յակոբ երիցու ակնարկութիւնն Մինասի մա-
հուան նկատմամբ լոկ ենթադրութիւն մըն է
յեցած անճիշդ համարելի վրայ, եւ կամ 1622էն
ետքը գրուած է այն հատուածը¹:

Մեր թ. 441 Չեռագրին գրչութիւնն
կուռան կու տայ մեզի լուսաբանելու խնդիր
մ'ալ: Չեռագրիս նկարագրական գիրն եւ զար-
դագրերը մեծ՝ մանաւանդ թէ ճշգրիտ նմանու-
թիւն ունին մեր թ. 344 ընտիր Տաղարանին
ա. մասին (թղ. 1ա—204բ) գրչութեան հետ,
որուն ոչ գրիչն ծանօթ է եւ ոչ գրութեան
ժամանակը: Հիմնուած այս նմանութեան վրայ
կրնանք Տաղարանիս գրիչն ալ համարիլ Մինաս
Թոխաթեցին:

Այս տեղ ի մի կ'ամփոփեմ Մինաս Թո-
խաթեցու գրչէն ինձի ծանօթ Յիշատակարան-
ները:

1. «Կրկին նորոգեցաւ Սաղմոսարանս եւ
կազմեցաւ ձեռամբ յոգնամեղ գրչի ճճ ԹԹ
ՄՄ ՕՕ ՌՌ ԹԹ դպրի, ի քաղաքս Կամենից,
թվին ԶԶԳ, մարտի Ի աւարտեցաւ: Եւ Բրիս-
տոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն»
Վենետիկի Մխիթարեանց թ. 40 Չեռա-
գիրը. հմտ. Սարգիսեան՝ Յուցակ, էջ 225:
Նոյն հրատ. նաեւ Կամենից, էջ 162:

2. «Գարձեալ կրկին կ'աղաչեմ զգաղա-
փարողս, որ չինիք մեղադիր սակաւ գծիս,
զի ԾԵ ամեայ գողով գծագրեցի եւ այս ԻԵ ամ
է որ ի դառն զարիպութեան եմ, վասն մեր
դառն մեղացն տարագիր եղեալ եմք, յոյս ու-
նիմ առ Աստուած որ զեղնն ի բարին արասցէ:
Չեղ յիշողացդ եւ մեղ յիշեցելոցս առ հասա-
րակ ողորմեացի, առաջնոց, միջնոց եւ վերջնոց.
ամէն:

Գարձեալ կ'աղաչեմ որ մեղադիր չինիք
աղաչանացս, զէրայ թուխտս խալապի էր. եւ
ոչ զըմբռնի. եւ ոչ էր կոկեւած. եւ մեր բնա-

կութիւնս երթեւեկ էր բազմաց. զթերին լցու-
ցէք. եւ պակասութեանն ներեցէք. եւ զմեզ
առանց պարսաւանաց թողէք:

Գրեցաւ ձեռամբ Մինասի ձաբոտող նո-
տարիս. թվ. ՌԹԳ յամենանն Փետրվարի, ի Լով
քաղաքի:

Գարձեալ կազմեցաւ ձեռամբ Մինասի ա-
նարուեստ գրչի եւ ծաղկեցաւ ըստ կարի մերում:

(թղ. 183բ.) Արդ գրեցաւ սուրբ վարդա-
պետութիւնս Սուրբ Հաւրն երանելոյն Եփրեմի,
ի աստուածաշէն քաղաքն ի Լով, ընդ հովա-
նեաւ սուրբ Աստուածածնին ննջման. ի թագաւո-
րութեան Զիզմունտ Ակուստոսին. հայրապետու-
թեան տեառն տէր Ստեփանոս կաթողիկոսին
Առնշնցոյ եւ առաջնորդութեան մերում նա-
հանգի պարոն տէր Գրիգորի արհիեպիսկոպոսին,
ի խնդրոյ նուիրակին Հռոմայ բարային Գրան-
ցիսքու Եօհանիսին. թվ. ՌԹԳ Փետր. Ի:»

ճառք Ս. Եփրեմի յEscorial Մատենա-
նադարանին Մագրիդի. հրատ. F. Maclerի թեր-
թին Revue des Etudes Arméniennes I
(1920), էջ 110—111:

3. «Արդ գրեցաւ Պարզատումարս ի լաւ
եւ յընտիր օրինակէ, ի յաշխարհս Լվախաց.
ի քաղաքս Լով. ի թագաւորութեանն գրուլ
Թիկմնդ Ակուստոսին ի կաթողիկոսութեան Ս. Էջ-
միածնի տէր Ստեփանոսի Առնձեցոյ. ի յար-
հիսեպիսկոպոսութեան այս աշխարհիս տէր Գրի-
գոր վարդապետի Վանցոյ. ի թվականութեան
հայկազեան տոմարի ՌԹԳ (1565) ամի. յամ
սեանն Օգոստոսի եղեւ զըաւ մագաղաթ պար-
զատումարի, ձեռամբ թերավարժ գրչի Մինաս
Սոտարի Տիւերկրցոյ, ծերացեալ ալեօք գծա-
գրեցի, Կամեայ գողով, սակաւ պակաս:...»
(Տաշեան՝ Յուց. Կայս. Մատ. Վիեննայ, թ. 25,
էջ 38:)

4. «Շնորհիւ Տեառն սկսաք եւ ողորմու-
թեամբ նորին կատարեցաւ քնարս աստուածա-
հօրն մարգարէին Գաւթի, ի յաշխարհս Լվախաց
ի քաղաքս Լով, ընդ հովանեաւ Ս. Աստուածած-
նին. թվին ՌԹԶ Յունվար ամսուն աւարտեցաւ
ի լաւ եւ յընտիր օրինակէ, ձեռամբ թերա-
վարժ գրչի Տիւերկրցոյ՝ զոր անուամբ չեմ
յիշելոյ: Երես անկեալ կ'աղաչեմ զգաղափա-
րողս որ մեղադիր չինիք գրիս. ծերացեալ
ալեօք գրեցի, Կամեայ գողով. զգայարանքս ի
յուժոյ թափել է: Եւս առաւել՝ մագաղաթս
կոկ չէր. խիստ դժարանօք գրեցի: Բայց գրեցաւ
սա ի թագաւորութեան այսմ աշխարհիս գրուլ
Թիկմնդ Ակուստոսին: Եւ ի կաթողիկոսութեան

¹ Կերայի Տաղարանը երէք գրիչ ցոյց կու տայ,
թղ. 1—427բ գրած է Յակոբ երէց, ըստ յիշատակարանին
(թղ. 427բ). «Ով ընթերցողք, յորժամ որ կարգայք կամ
օրինակէք, մեղաւոր Յակոբ երիցուս եւ իմոցն ամենայնի եւ
ուսուցողացն իմոց Աստուած ողորմի ատացէք: Աղաչեմ
զձեզ որ չե մեղադրէք անյարմարութեան գրի զի երբեմն
գրեցի. ի թվ. ՌԹԳ, մարտ Թ:» — թղ. 428ա—449բ
գրած է 1129ին Տէր Յակոբի որդին Աստուածատուր գպիր.
որ թղ. 449բ կը յիշատակագրէ. «Գրեցաւ այս տաղս
թվ. ՌԶԸ ձեռամբ Աստուածատուր գպիր որդւոյ տէր Յա-
կոբի, յորժամ որ երգէք նաեւ զիս ի ձեր տօրն յիշեցէք:»
— թղ. 450ա են սկսեալ երրորդ գրչի մըն է:

Ս. Էջմիածնի տէր Ստեփանոսի Առնձեցոյ: ... Եւ եղև զրաւ Սաղմոսարանիս: Երես անկեալ կ'աղաչեմ զգաղափարողդ որ զՏիւերկրցի ձամբըստողս՝ անպարսաւ թողոք յընթեռնուն ձեր: ...» (Տաշեան՝ Յուց. Կայս. Մատ. Վիենն., Թ. 15, էջ 22, տես յիշատակարանին Բ. մասն, անդ 1589 թուէն:)

5. «Արդ ով մանկունք նոր Սիովնի, Որք հանգիպիք այսրմ տառի, Յիշման առնէք զիս արժանի, Ըզմեղապարտ յամենայնի՝ ԶՄինաս անուն՝ մեղաց գերի, Տրուպ ծառայ ամենայնի. Այլ եւ ծնողաց իմոց բարի, Յովհան անուն եւ Ղանիմաթի, Որ զառածեալս մեղքք գերի, Ծընան զաւակ ողորմելի...»

Գրեցաւ ի յաշխարհս Իլխաց, ի քաղաքս Լով. Թվին Հայոց ՌԺԶ, յուրիս Ա. աւարտեցաւ (1567): (Մաշտոց մեր Մատ., Թ. 68. Տաշեան՝ Յուց. 310 = Կամենից, 163:)

Նկարագիր: Մինաս Թոխաթեցի իւր կենսագրական գծերու մէջ կը ներկայանայ ծերունի մը, որ ունեցած է արդիւնաւոր կեանք մը նուիրուած հասարակական գործերու: Հմուտ գրչութեան արուեստին՝ գործած է ազգային հաստատութեանց մէջ իբրեւ նստար-գպիր, ի ձեռին ունենալով պաշտօնական արձանագրութիւններն եւ թղթակցութիւնները: Ազատ ժամերուն պարապած է ձեռագիրներու ընդ-օրինակութեան, մանրանկարչութեան եւ կազմարարութեան: Իւր գրչութիւնն գեղեցիկ բոլորգիր է եւ կանոնաւոր՝ եկեղեցական-պաշտաման գրքերու ընդօրինակութեանց մէջ. արձանագրութեանց եւ ընտանեկան գրուածոց մէջ (Տաղարան) անցման բոլորգիր ոլորուն վերջաւորութիւններով:

Զգայուն հայրենասէր մ'եղած է՝ հայրենեաց կարօտով մաշած, ազգին ցաւերուն ցաւակից. Օլխաց երկրի հայերու հալածանաց վրայ գրած Ողբին մէջ արտազեղուած է իւր զգայուն սիրտը: Բայց ապրած է նաեւ զուարթ օրեր. Հերիսայի գովքը զաւելտական արարուած մըն է իւր կեանքէն:

Իւր գրիչը հատու է Ողբին մէջ՝ հարուածելու հայ ազգին թշնամիները, ճարտարախօս լեզուն՝ բացատրելու ազգին ցաւերը եւ բողբեելու, թէեւ քիչ մը կրկնաբան: Նաեւ զաւելտաբանելու ճաշակն չի պակսիր իրեն: Լեզուն գրաբարախառն է աւելի գրաբարին միտող, բայց խառն աշխարհաբարի տարրներով: Ծա-

նօթ է նաեւ թաթարերէնի, զոր կը սիրէ կիրարկել, ոչ միայն գատաստանական արձանագրութեանց, այլ եւ տաղերու մէջ:

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ:

1. Ողբ ի վերայ Օլխաց երկրին հայերուն: — Օլխաց երկիրն է այժմեան Ալախիսիան կամ Մոլտաւիան (Ռումանիա), ուր սկսեալ ԺԳ դարէն գաղթած էին բազմաթիւ հայեր այլ եւ այլ ուղղութեամբ. Սուչաւա (Սէչուվ) բերդաքաղաքն էր Հայերու գլխաւոր կենդրոնը, ուր ունէին ԺԶ դարուն Եկեղեցի մը եւ վանք մը՝ Ս. Օգոսենտ: Անդորրութեան մէջ կը յառաջանար հայ գաղթականութիւնը, նոր յաւելուածներ ընդունելով Արեւելքէն: Հոս էր ԺԶ դարու առաջին կէսին Արթանէս Սոնկեցի: Յանկարծական միրիկ մը կը վրդովէ հայ գաղութը: Ստեփանոս Ռարէշ Է (1551—1552) Ռումանացոց պատմութեան մէջ իբրեւ մեծ բռնաւոր ճանչցուած իշխանը 1551ին բովանդակ երկրին մէջ հրատարակեց որ իւր բոլոր հպատակները որթողոքս հաւատքն ընդունին. եւ ով որ ուրիշ հաւատք ունի՝ իբրեւ հերետիկոս պիտի հալածուի: Նաեւ զՀայերը, որ այն ժամանակ հերետիկոս համարուեցան, ուղեց ամէն հնարքով որթողոքս դարձնել. եւ երբ Հայք ընդդիմացան, հրաման տուաւ 1551, Օգոստոս 16ին՝ Աերափոխման տօնին, Սուչաւայի, Պոթուշանի, Ռումանի, Հաշի եւ ուրիշ կողմանց Հայոց եկեղեցիները կողոպտել, աւերել եւ փակել, սուրբ անօթներն ու սպասները յափշտակել, եկեղեցական մատեններն այրել, եւ Սուչաւա նստող հայ եպիսկոպոսն ու քահանաները բռնել: Գաւանափոխութեան այս փորձը նպատակ ունէր աւելի հարուստ Հայերու դրամը կողքել¹: Հալածանքս, որ շատ աղիտաբեր եղաւ Հայ գաղթականութեան, կարճատեւ եղաւ բարեբախտաբար. իշխանը յաջորդ տարին սպանուեցաւ զաւաճանութեամբ: Այս հալածանաց յիշատակութիւնն կ'ընէ նաեւ Կամենիցի տարեգիրն. «Ի Թվին Ռ. Օլխի երկրին Շտեֆան պարոնն՝ Օլխի երկրին զՀայերն եհան ի հաւատէ, եւ զեկեղեցիստան քակեց զամէն բովանդակ²»:

Ահա այս դիպաց ողբախառն պատմութիւնն կը հիւսէ Մինաս իբրեւ ահանատես, զգայուն տողերով: Իր ողբին ծանօթ կ'երեւայ երեմիա Զէլէպի (հմմտ. Կամենից, էջ 18, ծան.):

¹ Դ. Տան, Արեւելեան Հայքի Պուրովինա, Վիեննա 1891, էջ 20-21:
² Ալխան՝ Կամենից, էջ 18:

Ողբիս լաւ ծանօթ մը՝ կը նկատէ զայն
 «կենդանի, վառվառն ու աղբու, եւ թէպէտ
 կրկնումներ շատ կան մէջը, եւ ոտքերուն չափին
 մէջ ալ խիստ ազատութիւն շնորհած է ինքն
 իրեն, բայց մէկալ կողմանէ ոճը շատ բնական,
 պարզ, ընթացիկ ու հաճոյական է: Լեզուն
 աղաւաղեալ է, եւ կը ցուցնէ գրաբար ընդունին՝
 աշխարհաբարին անցումը» (Հ. Գ. Գովրիկեան,
 Հանգ. Ամս. 1888, էջ 39):

Խորագիրն եւ սկզբնաւորութիւնն է (ըստ
 մեր Թ. 797 ձեռագրին).

«Ողբ ի վերայ Օլախաց երկրին հայերուն
 ի Թօխաթցի Մինաս սարկաւագէ ասացեալ:

- Գոչեմ առ ձեզ ողբերգական, հառաչելով
 յոյժ լալական.
- Քահանայք եւ աշխարհական ծուներ դրէք
 ամենեքեան:
- Ի թ՛վին Հայոց Ռ. ամին, տասն եւ վեցն էր
 օգոստոսին.
- Աստուածածնի փոխման օրին, ի տէրունի օր
 կիրակին...»

Ձեռագիրը: Մեր Մատենադարանի
 Թ. 797, թղ. 206բ (= 2. Կ. 304բ): Հա-
 ւանօրէն այս է նաեւ Էջմ. Գէորգ. ցուց. 144
 (Ռոսո) յիշուած՝ «Ողբ ի վերայ Ուլախաց երկրին.
 Լալով ասեմ ողբերգական...»:

- Հրատարակութիւնը: 1. Բ. Պատկա-
 նեան՝ Աշխարհ մատենագրութեան Հայոց. Ս. Պե-
 տերք. 1884, էջ 53—58 («Մինասայ Թո-
 խաթցւոյ Ողբ ի վերայ Հայոց աշխարհին Ուլա-
 խաց.»). Պարիսի Աղգ. Մատ. Anc. F. arm.
 101, թղ. 3, ձեռագրէն (= Nr. 185, Macler
 Cat., p. 103). Հմտ. յոջը. III—VIII: —
 2. Կ. Յ. Պասմաճեան՝ Ողբ ի վերայ Ուլախաց
 երկրի հայերուն ի Թօխաթցի Մինաս սարկա-
 ւագէ ասացեալ. Մասիս 1886, Թ. 3832—
 3837: — 3. Հ. Գ. Գովրիկեան՝ Մինաս Թօխա-
 թեցի, Հանգ. Ամս. Բ (1888), էջ 37—40,
 62—63. Հմտ. անգ 1889, էջ 43 «Տարբե-
 թութիւնք Օրինակին Պր. Պասմաճեանի»: —
 4. Հ. Ղ. Ալիշան՝ Կամենից, 20—27: —
 5. Պետրոս ԲՏ. Մամիկոնեան՝ Ռուսմանահայոց
 ներկայն եւ ապագայն, Կալաց 1895, էջ 52—70:

Թարգմանութիւնք եւ ընտրութիւնք:

1. Dio Verfolgung der Armenier in der
 Moldau vom Jahre 1551, beschrieben vom
 Diakon Minas aus Tocat, ins Deutsche über-
 tragen und erklärt von Demeter Dan, Czert-
 nowitz [1894], 8°, էջ 18. — 2. Cânt de
 Jálire asupra Armenilor din țara Vlahilor

de diaconul Minas Tokatti, traducere din
 limba armeană, cu o introducere de Grigore
 M. Buiuciu. Bucuresci 1895, 8°, p. 44
 (արտատպ. ի թերթէն Convorbiri Literare,
 1895), էջ 3—30 Ներած., 31—44 թրգմ.:
 Ներածութիւնն հայերէն թարգմանութեամբ
 Հմտ. Գ. Մ. Պըլբըլեան՝ Մինաս Թօխաթց-
 ւոյ ողբ ի վերայ Հայոց աշխարհին Ուլախաց,
 Հանգ. Ամս. 1895, էջ 97—103, 131—
 137: — 3. Թօխաթցւոյ վրայ ընդհանրապէս
 Հմտ. Յովհ. Գաղանձեան՝ Մինաս սարկաւագ
 Թօխաթցի. ի թերթին «Իրիս», Եւգոկիա 1912,
 էջ 85—86:

2. Գովասանք Հերիսի: — Զուեշտ մըն
 է, ուր կը փառաբանուի Հերիսան, քաղցրա-
 համե եւ քաղցրահոտը հայկական ճաշակին, նաեւ
 Հեռաւոր գաղթականութեանց մէջ: Զայս երգած
 է Մինաս 1563, Փետրուար 5ին, Բարեկեն-
 դանի օրերուն, երբ «կիսահիւանդ» կը գտնուէր
 անկողին: Իւր հիւանդութիւնն Հերիսայի կա-
 րօտէն էր. ուստի եւ միակ դարմանն՝ անոր
 վայելքը: Գաղտնիքս կը հասնի Գրիգոր ար-
 քեպիսկոպոսին ականջը: Մինչդեռ տակաւին
 հիւանդութեան անկողին կը գտնուէր՝

Յոնկարծակի ըզդուռն բացին,
 Զմօհրած նամակն ի յիս տըւին,
 Այցին կարգա դու առանձին.
 Զքո թըխտին զպատասխանին:

Գրիգոր արքեպիսկոպոս Կիրակի օրը՝ Բուն
 բարեկենդանին Հերիսայ ուտելու կը հրաւիրէր
 զինքը: Անակնկալ մ'իրեն: Այսպէս կը բացա-
 տրէ իւր զգածումները.

Հիւանդ մարմնս ի դող ելաւ.
 Յանկարծ շուտով առողջացաւ.
 Հոգւով մարմնով ուրախացաւ,
 Երբ Հերիսի խապար հասաւ:

Ուրախ տրամադրութեան մէջ է այլ եւս.
 անկողնէն դուրս կը նետէ ինք զինք. եւ հերի-
 սայ ուտելու պատրաստութիւն կը տեսնէ.

Ով Թօխաթցի Մինաս դըպիր,
 Ի հերիսի փէշըն կըպիր,
 Թուլցուր զգօտիդ եւ կըշտացիր,
 Փափաքանացըդ քո հասիր:

Այնուհետեւ կը հիւսէ Հերիսայի գովքը՝
 Հերիսան Ս. Լուսաւորչին յօրինած կերակուրն
 է. կերակուրներուն թագաւորը, որուն համին
 հետ շաքար կամ մեղր չեն կրնար համեմա-
 տուիլ: Անոր հոտէն «մեռած հոգիքն ուրախա-
 նան», իսկ կենդանիքն կը ցնծան. մանաւանդ թէ



Ամէն մարդիկ գէժ քեզ դողան,
Եւս առաւել ես անարժան:

Հերիսան ամէն կողմ գովուած է միաբերան.

Յերուսաղէմ ամէն տեղի
Առանց քեղե մատաղ չլինի:

Կը յաջորդեն ազգագրական պատկերներ
եւ սովորութիւններ Հերիսայի շուրջը, որոնք
որչափ ծանօթ պատկերներ են, այնչափ հետա-
քրքրական իրենց անփոփոխ հնութեամբ:

Իբրեւ զաւելջտ կամ ինչպէս հեղինակն կը
նկատէ «Բարեկենդանի ուրախութիւն», յաջող
է տաղս եւ ուրախ տրամադրութիւններով. ոչ
աղքատ նաեւ պատկերներու մէջ: Լեզուն ալ
հոս աւելի ժողովրդական է՝ խառն ուսմկորէն
ասացուածքներով:

Տաղս ձեռագիրներու մէջ շատ անգամ
յապաւումներով պահպանուած է. նոյնպէս ալ
տպագրուած է: Կը կարօտի քննական վերա-
կազմութեան եւ նոր հրատարակութեան, զոր
մտադիր եմ կատարել Աւսումնաթերթիս մէջ:

Տաղին հարազատ խորագիրն եւ սկզբնա-
ւորութիւնն է.

Տաղ եւ գովասանք հերիսի ի Թօխաթցի
Մինաս դպրէ ասացեալ (որ ի Լովաց տունն
վախճանեցաւ):

Ի հողոյ հաւասար անձնէ,
եւ անարժան ձեր ծառայէ.
Ի Թօխաթցի Մինաս դպրէ,
շատ կարօտով բարեւ հասցէ...

Չեռագիրք: Մեր Մատենադարանի
Թ. 797, 104բ (= 2. Կ. 155ա): — 160,
201բ: — 343, 213ա (Ե տնէն), — 493,
ԹՂ. 68բ եւ 499, 3ա (սկսեալ ժ. Գ. տնէն):

Հրատարակութիւնք: Արեւ. Մամուլ
1886, 18 — 19: — Սինն, 1874, 132 — 135
(Բ տնէն): — Կոստանեանց՝ Կոր ժող. Ա. 50 —
56 (ժ. Գ. տնէն):

«Սինն»ի օրինակն կը սկսի.

«Ձորպէսն ձեր հարցանելով...» (= Բ տուն):

Մեր մատենադարանի Թ. 343.

«Յանկարծակի զգուռն բացին» (= Ե տուն):

Կոստանեանցի օրինակը (= մեր Թ. 493
եւ 499).

«Բարեկենդան է մի մեղադրէք» (= ժ. Գ. տուն):

3. Դովասանք ի Գրիգոր վարդա-
պետն: — Առաջին հրատարակիչն Սրուանձ-
տեանց որ եւ իցէ խօսք չէ ըսած այն ձեռագրի
թուականին վրայ, ուսկից հանած է տաղս,
այսու միայն կրնայինք կռուան ունենալ մեզի
ստուգելու թէ ո՞վ է գովասանն Մինաս, եւ
ո՞վ Գրիգոր վրդ., առ որ կ'ուղղուին գովու-
թիւնք: Վայրկեան մը կրնայ կարծուիլ թէ Գրի-
գոր կեսարացին ըլլայ, եւ Մինասն՝ Էրզրում-
ցի Մինաս վրդն, որ սերտ բարեկամ էր Կե-
սարացոյ: Բայց աւելի հաւանական կը թուի
ինձ ընծայել տաղս Մինաս Թօխաթեցոյ, որ
նուիրած է զայն Գրիգոր վրդ. Վանեցոյ՝ Լեմ-
բերգի արքեպիսկոպոսին: Հերիսայի վրայ գրած
տաղին մէջ զԳրիգոր կ'անուանէր (Թ. 797,
105ա).

Հոգեւոր Տէր եւ Քրիստոսի ծառայ...
Սուրբ վարդապետ քաջ եւ արի,
Արթուն անուամբն Վանեցի:

Այս ձեւով ըսուած է հոս ալ՝

Անունդ Արթնութիւն կոչի Գրիգոր
դուարթ պետական:

Ամբողջ տաղն երգուած է Գր. Աղթա-
մարցոյ տաղերուն ազգեցութեան տակ:

Տաղին սկզբնաւորութիւնն է.

Պայծառ արեգակն ես դու
ի գարնան օրերն ի նըման.
Շառաւիղք ի ծաղկունք իջնուն,
ու ծագի լոյսըն զանաղան:

Վերջ՝

Առ ձեզ պաղատանք յընկնիմ
իմ եղբարք հոգեւորական.
Բերան մ'ողորմիս ասէք
Մինասիս մեղօք պարտական:

Հրատարակութիւն՝ Գ. Ա. Սրուանձ-
տեանց՝ Արեւելեան Մամուլ, 1885, էջ 123:

4. Տաղ սիրոյ, կամ ըստ Բրիտանական
Մուսէոնի օրինակին՝ «տաղ գեղեցիկ ի ժամ ու-
րախութեան երկու լեզուէ»: Ծանօթ է ինձի
այս խորագրով տաղ մը՝ հայերէն եւ տաճ-
կերէն տողերով. որուն հեղինակն է Մինաս
ոմն, զոր ես կը համարիմ Մինաս Թօխաթեցին.
Ինձի կ'երեւայ թէ տաղս ուղղուած է Գրիգոր
Վանեցոյ (Վարագեցոյ) Լեմբերգի արքեպիս-
կոպոսին: Սկզբնաւորութիւնն է.

Ես քո սիրուն չեմ դիմանար,
 եուրակ իմ թուլութուլուբ եանար.
 Սուրբ Գրիգոր զիս մի մոռանար,
 պէնի տովատան ունութմա...

Վերջ՝

Մինասն ասաց զայս բանս յիւրմէ,
 տուշտի փէյտա էլլատինէ.
 Կէնա զՄինասն յիշել օրն է:
 Միսկին Մինասն ասաց հէմի,
 շինտի զարիպլեբուն քեանի.
 Տես դատաստանն ինչպէս լինի:...

Չնուագիրը: Մեր Մատենագարանի,
 թ. 797, թշ. 280բ (= 2. Կ. 430բ): —
 343, թշ. 207ա: — 643, թշ. 9բ: —
 British Museum, թ. 110, 51ա: — Աճա-
 ուեան՝ Յուլ. Թաւրիզի, էջ 63բ:

Հրատարակութիւն: Գիրք Դպրութեան
 եւ Տաղարան, Կ. Պոլիս 1714, էջ 209—211:
 Գրքուկո որ կօչի Տաղարան, Կ. Պոլիս 1740,
 էջ 310—312 (խորագրուած՝ Տաղ կարօտով
 առ սուրբ Լուսաւորիչ):

5. Տաղ զղջական: — Նորայր Բիւզան-
 դացի իւր Միջնագրեան հայ հեղինակներու
 ձեռագիր ցուցակին մէջ կը յիշէ յանուն Մի-
 նասի 18 տունով տաղ մը սկզբնաւորութեամբս:

Ես գիտէի թէ աշխարհս էր ինձ մնալու:

Այսպիսի սկզբնաւորութեամբ տաղ ինձի ծա-
 նօթ չէ. հետեւաբար չեմ կրնար ըսել թէ
 կարելի՞ է վերագրել թոխաթեցոյ: Կայ տաղ
 մը «Ողբ համօրէն ննջեցելոց», որ կը սկսի.

Ես գիտէի զաշխարհս ինձ մուլք էր տուած...

Բայց առանց անուան հեղինակի, որ շատ յա-
 ճախ կը տեսնուի ձեռագիր Մաշտոցներու մէջ
 (հրատարակուած նաեւ ԲԶՄ: 1853, էջ 212)
 եւ աւելի հին կ'երեւայ քան թոխաթեցոյ ժա-
 մանակը:

6. Տաղ ի վերայ ընդունայնութեան
 աշխարհի: — Անխորագիր է տաղս, ուր կ'ող-
 բայ երգիչն աշխարհի անցաւորութեան վրայ,
 լաւ եւս՝ կը գծէ մահուան պատկերը: Զայս օրի-
 նակած է Մինաս ինքնագիր՝ Գրօրէնքի սկիզբը,
 առանց նշանակելու թէ ի՞նչ հեղինակութիւնն է
 թէ լոկ արտագրութիւն մը հնագոյն տաղի, որ
 ինձի աւելի հաւանական կ'երեւայ: Սկզբնաւո-
 րութիւնն է.

Տեսէք դուք զարմացք բազում,
 թէ քանի մարդ ի հող դարձեր.
 Մահն բաժանեաց զմեզ,
 կորուսաք զոր ինքն ժողովեր:

Համարս տալոց եմք մեք,
 արարչին զոր ինչ եմք գործեր,
 Այ վայ դանաչառ առեանն,
 ու զահեղ բարբառն լսել:...

Չնուագիր: Մեր Մատենագարանի,
 թ. 441, թշ. 4ա:

6. Գրօրէնք Լեմբերգի Հայոց Դատա-
 րանի: — Մինաս Թոխաթեցի իրրեւ «Նօտար»
 Լեմբերգի հայ Դատարանին բռնած է դատաս-
 տանական տօմարն, սկսեալ 1572էն, գրելով
 բոլոր ամուսնական կտակագրական եւ այլ դաշ-
 նադրութեանց պատճէններն թաթարերէն մէկ
 մատենի մէջ: Այս նօտարութիւնն շարունակած
 է մինչեւ 1619 Փետրուար 13 (թ. 441,
 թշ. 149ա): Տօմարս, որուն մէջ ամփոփուած
 են «Գրօրէնքն եւ Տիաթիկն» կը գտնուի մեր
 Մատենագարանի թ. 441 սկզբնագիր ձեռա-
 գրին մէջ:

Այս մասին սկիզբն (թ. 441, թշ. 3բ)
 կայ ոտանաւոր յառաջաբան-մուտք մը 1572
 Յունուար 1 թուակիր, ուր կը յայտնէ թէ
 կազմած է մատենս հրամանաւ Լեմբերգի դա-
 տաւորին «վասն ամրութեան դատաստանի»:
 Յառաջ կը բերեմ հոս յառաջաբանն ամբողջ-
 լութեամբ.

Ի յայս աշխարհս Իլախի,
 Լով կոչեցեալ այսմ քաղքի,
 Յարեթական տոհմէ ցեղի,
 բնակեալ կան Հայոց ազգի:
 Թագաւորաց հըրումանաւ,
 զազգս դատեն դատաստանաւ.
 Կաշառ չառնուն նորա բրնաւ,
 ոչ երեսպաշտ կամ սուան իրաւ:
 Եւ թէ բարձաւ թագո՞րորութիւն
 Հայոց ազգի իշխանութիւն
 Սակաւ հայ կայ ի մէջ Լովուն,
 են իմաստուն եւ քաջ զիտուն:
 ԶՀայոց ազգն դոքս՝ դատեն,
 ուխտ եւ դաշինք կու հաստատեն
 Զապրօտամբեալսն խրատեն
 զկարգ եւ զսահմանն կու պրնդեն:
 Երկրտասան դատաւորք են,
 զծուռն եւ զշխտակն դօքս՝ քննեն.
 Զմեղապարտսն վիրաւորեն,
 եւ զգուզիղսն ապատեն
 Հին դատաւորքն առաջին,
 Իլով քաղքի Հայոց ազգին
 Շատ բաներ կայր որ փոյթ չարին,
 թէ հոգեւոր թէ մարմնային.
 Արարիչ Տէրն երկնի՝ Լ երկրի
 ողորմեցաւ Հայոց ազգի.
 Ար ի յայժմունս ժամանակի,
 ետ դատաւորք իմաստիւք ի լի:

Չամենայն բան դատաստանի,
 յիստակեցին իբր զՏայելե,
 Սահմանեցին անգրգւելի,
 Չամենայն բանն տիֆտարի:
 Գրօրէնքի Տիաթիկի,
 սահմանեցին միատեղի.
 Ով այս բանիս հակառակի,
 մեծ ամօթով լինի յերկրի:
 Երգումն արած երկոտասան
 եւ երկու մեծ երեսփոխան
 Որոց անուանքն վերոգրեցան,
 նոցա բանին պնդեցան:
 Ի յետ դոցա ով որ որ դան,
 երգումն արած ի դատաստան
 Այնպէս առնեն զինչ որ տեսան,
 չի պակասեն ոչ մէկիկ բան:
 Եւս առաւել գրօրէնքին.
 եւ անցեւոյ տիաթիկին,
 Յայս տիֆտարի մէջն որ չգրուին,
 ամենեւին ոչ հաստատին:
 Որք առաջինքն են եւ միջին,
 յետ մեզ գալոցք են եւ վերջին:
 Չմեր Տիաթիկն բռնողին,
 արքայութեան լինին բաժին:
 Չայս բանքս որ մէջ սահմանեցաք,
 փունճ մանուշակ ձեռվիտ եղաք.
 Ամենեքեան դուք հոտոտայք.
 եւ մեր հոգուն ողորմիս տայք:
 ՌԻԱ Հայոց ԹՎին.
 ՌՇՀԲ էր Ֆրանսիին,
 Յունվար ամսոյ մի համարին
 զգայս տիֆտարս սահմանեցին:
 Մինաս անուն մեղօք ի լի,
 որ զայս գրիկս գրեցի.
 Վեշտասան տնով յաւարտ ածի,
 հրամանաւ Լովոյոց դատաւորի.
 Վասն ամբութեան դատաստանի.
 ամէն ամէն եւ եղեցի:

Բացի այս ոտանաւորէն գրած է Մինաս
 նոյն գրոց սկիզբը Թաթարերէն լեզուաւ ըն-
 ծայական մուտք մը, զարդարուն մեծատառ գրե-
 րով, ուր արձանագրած է Լեմբերգի Հայոց 14
 երեսփոխաններու անունները. վերջաւորութեան
 կան հետեւեալ տողերը (Թ. 441, Թղ. 3ա).
 «Գրեցաւ սակաւ գլխագիր յիշատակա-
 րանս ձեռամբ Թերաւարժ գրչի՝ Մինասի Թո-
 խաթցւոյ.

Ի Թվականութեանս յարեթական տու-
 մարի. Ի, յորեւնի. եւ ԻԱ. աւելի, ի յունվար
 ամսի. ի քաղաքս Լովի, յաշխարհս Իլխի, վասն
 Հայոց ազգի, որ կան յայսմ երկրի. վասն գրօ-
 րէնքի եւ տիաթիկի, որ անշարժ մնացի. ի միա-
 տեղի, սովաւ ամբասցի, կարգ Հայոց ազգի. եւ
 խոսովութիւն չլինի: Յայս ժամանակի եւ ի
 միջոցի, վերջին գալոցի. փառք վերատրեցցի.

անմահ արարչի. ապենիազի. երկնի եւ երկրի:
 Ամէն եղեցի:»

Դարձեալ Թղ. 4բ.

«Ով ընթերցողք. քան զմեզ յառաջ
 եղած գրօրէնք եւ զՏիաթիկ՝ յայս տիֆտարիս
 մէջն չմտոցաք. ում որ ի պէտք լինի. զայն ի
 խազնան Թող բընտռեն. եւ զմեզ չպարսաւեն
 կաղաչեմք:

Հայոց ԹՎին. ՌԻԱ. էն ի վեր ի հօս Թող
 նային: Բաւ է:

Հայոց ԹՎին ՌԻԱ. (1572)

Լատինացոյ ԹՎին ՌՇՀԲ.

Յունվար ամսոյ. Ա. ի Լով քաղաքի: Ընդ
 հովանեաւ սուրբ Աստուածածնին: Չեռամբ՝
 ՃՃ. ԺԺ. ՄՄ. ՇՇ. ՌՌ. ԺԺ. Թերաւարժ գրչի:»

Ծածկագրութիւնս կը կարդացուի «Մի-
 նասի». համեմատէ ասոր հետ վերը Թ. 1 Յի-
 շտակարանին ծածկագիրը:

7. Տօմար ժողովարարութեանց: —
 Բացի Գրօրէնքէ բռնած է Մինաս նաեւ Լեմ-
 բերգի Թեմին մէջ կատարուած ժողովարարու-
 թեանց տօմարը (սկզբնագիրն պահուած մեր
 Մատենադարանի Թ. 446 եւ 452 ձեռագիր-
 ներու մէջ), Թաթարերէն լեզուաւ: Ա. մասն
 կը սկսի 1566էն եւ կը հասնի 1608. Իսկ
 Բ. մասը ՌԻԱ (1599) Մարտ 12էն մինչեւ
 1618 Փետր. 6, ապա ընդհատութիւններով՝
 1619 Յունուար 9էն մինչեւ Մարտ 18: Այնու-
 հետեւ շարունակած են ուրիշները (համտ. Տա-
 շեան, Յուլիոս, էջ 922—923):

8. Թուղթ Հայոց Լովայ՝ առ Միքայէլ
 Կաթողիկոս Լջմիաճնի (15 Ապրիլ 1572):
 — Մինաս իբրեւ նօտար Լեմբերգի դատարանին՝
 ընդունած է յանձնարարութիւնն գրել Թուղթս
 1572 Ապրիլ 15ին, երբ Գրիգոր Վանեցի հե-
 աացուած էր Լեմբերգէն: Հոս կը յայտնեն Լեմ-
 բերգի Հայք Թէ կաթողիկոսական նուիրակն՝
 Տէր Մարտիրոս Ամրեցի եկած է իրենց եւ սի-
 րով հիւրասիրուած. ապա կը խնդրեն մերձաւոր
 խնամութեան Թոյլտուութիւն՝ ազգայնոց սա-
 կաւութեան պատճառաւ:

Վայելուչ յօրինուածով գրած է Մինաս
 Թուղթս, մէջ ընդ մէջ խառնելով նաեւ ոտա-
 նաւոր տողեր:

Սկզբնաւորութիւնն եւ վերջաւորու-
 թիւնն է.

«Հուր մարբութեան եւ տեղի հանգստեան,
 լայնատարած բուրաստան եւ այգի ցանկապատ՝
 լումամբ բոլորեալ . . . »

Վերջ՝ «Գրեցաւ քարտէզս ի յաշխարհս
 իշխանաց ի քաղաքս իշով, ըստ ի մեզ մարդե-
 ղութեանն քրիստոսի՝ ՌՇՀԲ ամի, եւ ի մերում
 յարեթական տումարի Ի. յորելինի եւ ԻԱ.
 աւելի, յամենանն ապրիլի Հոովմայեցոց ամսի,
 Ժե. համարի յօրն: Չեռամբ թերազարթ գրչի
 Ի. Բ. Գ. Ժ. Ի. Բ.¹»

Հ. Ն. ԱՆՈՆՆԱՆ



ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎԵՆԵԿԱՆ ՎԱՐԳԱԿԵՏ

Հիմնարկութեամբ Նոր Գետկայ դպրոցի՝
 Մխիթար Գօշ գիտութեան նոր կենդրոն մը
 հաստատեց Հայ Աղուանքի մէջ, ուր այնուհետեւ
 ուսումնատենչ՝ պատանիներու ուշադրութիւնն
 ուղղուեցաւ՝ իրրեւ գիտութեան նոր վառարանի
 մը: Հաղճատ-Սանահին կամաց կամաց սկսան
 նսեմանալ նոր Արեւելքի արշալոյսին: Գոնէ
 ԺԳ դարու առաջին կէսին մեծ նշանակութիւն
 կը ստանան Գետկայ եւ խորանշատի մենաս-
 տանները, որոնց մէջ Մխիթար Գօշ եւ անոր
 աշակերտը Վանական գիտութեան նոր շարժում
 մը յառաջ կը բերեն: Արդեամբք ալ դարուս
 մեր նշանաւորագոյն դէմքերը՝ Վանական, Վար-
 դան, Աիրակոս, Մաղաքիա Աբեղայ, ... կը հան-
 դիսանան այս դպրոցներու ծնունդներ, որոնք
 այնպէս մեծ դեր կը խաղան դարուս գրական
 բեմին վրայ:

Գրական նոր շարժում մը յառաջ եկաւ
 Հայաստանի այս խուլ անկիւնը, հակառակ անոր
 որ դարուս պատմական խուլվայոյղ երեւոյթ-
 ներն իրենց զարկն այս կողմերէն առին: Մոն-
 կոլական ցեղերու արշաւանքը կ'ուզեմ ակնար-
 կել, որոնք հիւսիսէն ճանապարհ յորդելով
 եկան եւ Աղուանք առաթուր կոխելով յա-
 ռաջեցին դէպի Փոքր Ասիա:

Մեզի համար անըմբռնելի է թէ ինչպէս
 հնարաւոր դարձաւ այս գրական շարժումը
 ստեղծել դարու մը մէջ, ուր աշխարհն ամենայն
 սովի ու սրածութեան մատնուեցաւ նորանշան
 նորագէմ ազգի մը սմբակներու տակ: Մինչդեռ
 աղքէ գլխովին իւր օրհասին մատնուած ամէն
 փրօցող ինքնապաշտպանութեան դիմած էր,
 խուճը մը գաղափարակիցներ գիտութիւնը փրկե-

¹ Ծածկագրութիւնս կը կարգամ «Մինասի»: Հրո-
 տարակուսած Գամենից, էջ 228-231:

լու, մանաւանդ թէ գիտութիւնն ի նորոյ մշակե-
 լու անձնանուէր քարոզիչներ իրենք զիրենք
 կ'ուխտեն:

Յովհաննէս Վանական վարդապետն է
 առոնց պարագլուխը, դէմք մը որ հակառակ
 ամէն դժուարութեանց, հակառակ ձախող հե-
 տեւութիւններու կրկին երեքկին կուրծք կու
 տայ ամէն խութերու, կը դիմագրաւէ, որպէս զի
 իր գաղափարին կարենայ անթերի հասնիլ: Կը
 կերտէ խորանշատի վանքը մեծ զոհողութիւն-
 ներով, թաթարաց արշաւանքները կը քանդեն
 զայն. կը հաւաքէ աշակերտներ, անոնք ալ կը
 ցրուին ու կը գերուին, բայց նա իւր գործքին
 գլուխն է, ինքն իսկ գերութեան մէջ կ'իյնայ,
 եւ կը կրէ վայրագ զօրավարին հարուածները
 — բայց չի կասիր իւր նպատակէն — հալա-
 ծանքի մէջ քաջարի հովիւ է, տառապանաց մէջ
 անխնջ ուսուցիչ է: Խորանշատի կիսակործան
 պարիսպներն ի հեճուկս աշխարհաւեր բռնա-
 կալին կրկին կը նորոգէ եւ բազմած իր ուսուց-
 չական աթոռին վրայ կ'որոտայ խաւարին դէմ,
 կը քաջաւերէ, կը հեղինակէ...:

Դէմք մը, աննկուն հոգի մը, որպիսի քիչ
 անգամ կ'ընծայէ հայ պատմութիւնը: Իբրեւ
 այսպիսի շատ հետաքրքրական է յերեւան հա-
 նել անոր գործունէութիւնը որ մեր ցեղին պատ-
 մութեան նշանաւոր գծերէն է: Պիտի ջանամ
 հետագայ սուղ տողերու մէջ ներկայացնել զայն
 հիմնուած ժամանակակից աղբիւրներու վրայ:

Վարդան Արեւելցի, Աիրակոս Գանձակեցի
 եւ Մաղաքիա Աբեղայ՝ Վանականի այս երեք
 արդիւնաւոր աշակերտներն աւանդած են գլխա-
 ւորաբար անոր կենսագրութիւնը: Բայց նաեւ
 Յայսմաւուրքի¹ մէջ պահուած է անոր համա-
 ոստ վարքը՝ յօրինուած վերոյիշեալ աղբիւր-
 ներու ազդեցութեան տակ՝ ոչ խոտելի նորու-
 թիւններով²:

Յովհաննէս Վանական վարդապետի
 ծննդեան տարւոյն եւ որրանին մասին Վարդան
 Արեւելցի ու Աիրակոս Գանձակեցի պատմագիր-
 ները Մաղաքիա արեղայի հետ որեւիցէ ակնար-

¹ Հմմտ. Հ. Ալիւան Հայագատում Բ, 513: Հ. Տա-
 շեան, Յուցակ հայերէն Աեռագրաց Մատենագարանին Մխի-
 թարեանց ի Աիենա, Վիեննա 1895, Թ. 7, 10, 213, 219,
 437: Յայսմաւուրքներու մասին կարեւոր է Հ. Ալիւանի
 Մխիթար հայ վկայարանութեան ուսումնասիրութեան հա-
 մար. Վիեննա 1914, էջ Ի-ԺԲ:

² Անոր կենսագրութեան ու դրական գործունէու-
 թեան վրայ ընդհանուր տեսութիւններ հմմտ. Հ. Ալիւան
 Հայագատում, Ա. մասն, էջ 258. Հ. Չարբանեկեան՝ Հայ-
 կական հին դպրութեան պատմութիւն Ա³, էջ 730. նաեւ
 Սրբազան Հայկազունք. Վենետիկ 1902, էջ 146: